

ԴԵՇԱՄԻԿ

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ ԼԻԲԱՆԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ

Թիւ 3 - 2015





ՕԳՏԱԿԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ԵՐԿՈՒՍԵՐ

Ժողովուրդներու ու ազգերու գոյատեման համար երիտասարդութիւնը անժխտելի դերակատարութիւն ունի: Միայն առողջ, պայծառ եւ կարգապահ սերունդն է, որ կրնայ ազգի մը լաւ ապագայ խոստանալ: ԼԵՍ-ը՝ իբրեւ երիտասարդական միաւոր, իր շարքերուն մեջ եղողներուն կը փոխանցէ դաստիարակութիւն մը, որուն ճամբով անոնց մեջ կը սերմանէ ո՞չ միայն պայծառ ու կարգապահ ըլլալու յատկանիշը, այլ նաեւ լաւ հայու, հետեւաբար Դաշնակցականի տիպարը ունենալու յատկանիշը:


Բնականաբար դաստիարակութիւնը իր արդիւնքը պէտք է տայ նաեւ գործնական դաշտին վրայ, աշխատանքի մը ընդմէջն: 1973-Էն՝ իր ստեղծման օրին ի վեր, այդ նպատակին կը ծառայէ ԼԵՍ-ը՝ կազմակերպելով ու դաստիարակելով նոր սերունդը, որպէսզի սփիտքեան պայմաններուն մեջ երիտասարդութիւնը գոյատեւէ եւ անվերջ աշխատանք մղէ՝ մինչեւ իր արդար դատի լուծումը:

Ասոր կողքին, ԼԵՍ-ը իր տարիներու գործունեութեան ընթացքին աշխատելածելի եւ աշխատանքի բնոյթի զարգացման հանգրուաններ ունեցած է (որունք բոլորն ալ ծառայած են նոյն նպատակին), անոր առջեւ բացուած են տարբեր գործելադաշտեր: Այս շրջագիծին մեջ կը գտնուի միութեան սրտին խօսող «Դեպի Երկիր» կարգախոսի գործնականացման ծրագիրներն մէկը՝ միութեան յաջորդաբար 6-րդ տարին ըլլալով կազմակերպած «Անուշ հայրենիք» ծրագիրը, որ նաեւ դաստիարակչական բնոյթ եւ ազդեցութիւն ունի բոլոր մակարդակներու վրայ, թէ՛ կազմակերպող-գործադրող, եւ թէ՛ Հայաստանի պատանի, երիտասարդ, մտայնութիւն եւ գաղափար գործոններուն վրայ:

Այս տարի 6-րդ տարին ըլլալով ԼԵՍ-ը կը յաջողի «Անուշ հայրենիք» ծրագիրը իրագործել երեք տարբեր շրջաններու մեջ: Գործուղումները կեղրուացան Հայաստանի Կոտայք մարզի Աբովյեան ու Յաղողան, ինչպէս նաեւ Արցախի Մարտունի շրջաններուն մեջ, ուր մօտաւրապէս 700 պատանիներ համախմբուեցան ԼԵՍ-ի գործուղուած ընկերներուն շուրջ, որունք իրենց փոխանցեցին հոգեկան, մտային, ֆիզիքական եւ ընկերային դաստիարակութիւն: Մէկ խօսքով՝ համապարփակ դաստիարակչական ծրագիր:

Ապագայի սահմաններու ճշդումը, որդեգրուելիք ուղղութիւնները վերապահուած են երիտասարդութեան... Առողջ, պայծառ եւ կարգապահ սերունդին, որ իր ձեռքին ունի յաջողութեան կամ ծախողութեան բանալին: Լաւագոյն յաջողութեան հասնելու համար անհրաժեշտ է գործնական աշխատանք: Կը հաւատանք, որ «Անուշ հայրենիք» ծրագիրը երկուստեք ազդեցութիւն ծգած է՝ թէ՛ ԼԵՍ-ական գործուղուած ընկերներուն, եւ թէ հայ պատանիին վրայ:

ՀՅԴ ԼԵՄ-Ի «ԱՆՈՒԾ ՀԱՅՐԵՆԻՔ» ԾՐԱԳԻՐԸ՝ ՀՐԱՋԴԱՆԻ, ԱԲՈՎԵԱՆԻ ԵՒ ՄԱՐՏՈՒՆԻՒ ՄԷՋ



Մարինա Շիարպի

Յզօր հայրենիք ունենալու տեսլականով եւ անոր ծառայելու միտումով այս տարի յաջորդական 6-րդ տարին ըլլալով, ՀՅԴ ԼԵՄ-Ի Կեդրոնական վարչութիւնը նախաձեռնեց ու կազմակերպեց «Անուշ հայրենիք» ծրագիրը, որուն իրագործման համար 21 ԼԵՄ-ական ընկեր-ընկերութիւներ գործուղուեցան Յայաստան եւ Արցախ՝ պատանիներուն ընկերային-դաստիարակչական եւ այլ բնոյթի ծրագիրներ իրականացնելու, նոր թափ ու շունչ տալու անոնց եւ հայրենի հողին վրայ գործելու առաքելութենէն հոգեպէս սնանելու նպատակով:

ԼԵՄ-ականներուն իրականացուցած ծրագիրին ու գործունեութիւններուն մասին մօտեն տեղեկանալու նպատակով հարզագրոյց մը կատար-ւեցաւ գործուղուած ԼԵՄ-ականներ՝ Մարինա Շիարպիին, Մարիթա Պարտագճեանին, Պետրոս Իզմիրլեանին, ինչպէս նաեւ Կեդրոնական վարչութեան անդամ Վարդան Գասարճեանին հետ:

Գործուղման ընդգրկած տարածքներուն եւ ապա ծրագիրին մասին խօսելով՝ Մարինա Շիարպի յայտնեց, թէ 21 ԼԵՄ-ականներ 29 յուլիսին գործուղուեցան Յայաստան եւ Արցախ: Ծրագիրը, որ սկսաւ 3 օգոստոսին ու աւարտին հասաւ 15-ին, կ'ընդգրկէր Յայաստանըն Յրազդան, Արցախըն եւ Արցախին Մարտունի տարածքները. Իրաքանչիւր շրջանին համար 7 ԼԵՄ-ականներ նշանակուած էին: Ծրագիրի նախապատրաստական աշխատանքներուն մասին ան ըսաւ, թէ իրենց մեկնելէն 5 օր առաջ Կեդրոնական վարչութենէն երկու ներկայացուցիչներ ԼԵՄ-ական ընկերոջ մը հետ ուղղուեցան Յայաստան կեցութեան եւ ծրագիրի իրագործման վայրին վերաբերեալ դասաւորումներ կատարելու: Իսկ Մարիթա Պարտագճեան ըսաւ, թէ աշխատանքները սկսան Լիբանանին: «Մեր մեկնելէն շաբաթներ առաջ ժողովներ կը գումարէինք, հանդիպումներ կը կազմակերպէինք, որպէսզի պատրաստուինք ծրագիրի գործադրութեան: Նախատեսուած ծրագիրը ԼԵՄ-ականներու աշխատանքով առաջ եկաւ եւ կ'ընդգրկէր ՀՅԴ-ի պատմութիւն, Արցախի ազատագրական պայքար, դրուագներ, դաստիարակչական բնոյթի գորյցներ, տեսերիզներ, ծեռային աշխատանքներ, երգի ուսուցում, ընկերային եւ առողջապահական գիտելիքներ, մարզական խաղեր եւ այլն»:

Գործուղուածներու տպաւորութիւններուն եւ զգացումներուն մասին Մարիթա Պարտագճեան ըսաւ. «Ոգեւորուած էինք, որովհետեւ կ'ուզէինք բան մը տալ հայրենիքի պատանիներուն: Քիացած մնացինք անոնց խանդավառութեան. մեզ գոհ պահողը անոնց ունկնդրելու եւ բան մը սորվելու ցանկութիւնն էր: Ուրախութեամբ կը հետեւէին մեր բոլոր ներկայացումներուն»: Իսկ Պետրոս Իզմիրլեան ըսաւ. «Մենք՝ գործուղուող-



Ներս, պատասի եղած էնք եւ գիտենք, թէ մեր վարիչները հնչախի՛ գուրդուրանք կը տածէին մեզի նկատմամբ: Մեր նպատակն եր նաեւ երթալ ու հայրենի պատասիներուն տալ այդ գուրգուրանքը, անոնց մէջ սերմանել Դաշնակցութեան ոգին, գաղափարները: Մենք հանգիստ վերադառնք, որովհետեւ մեր առաքելութիւնը լիովին կատարեցինք: Պետրոս Իզմիրլեան պատմեց, թէ ինչպէս պատասիները կը վերյիշէին նախորդ տարիներուն իրենց ստացած գիտելիքները՝ մանրամասնութիւններով. օրինակ տալով՝ պատմեց. «Առաւել ոգեւորուեցանք ու հպարտ զգացինք, երբ պատասիները Լիզպոնի տղող գործունեութեան մասին մանրամասնորեն պատմեցին, եւ շատեր երգը անգիր երգեցին»:

Ինչ կը վերաբերի ծրագրին մասնակցող պատասիներու թիւին, Պետրոս Իզմիրլեան ըսաւ. «Երբ Աբովեան հասանք, տեսանք, որ մեզի կը սպասէ 450 պատասի: Կարելի չէր այդքան մեծ թիւ ստանձնել քանի մը ընկերով միայն: Վերջապէս ոչ մէջ նեղացնելու բոլոր միջոցները օգտագործեցինք ու յաջողեցանք թիւը պակսեցնել 280-ի»:

Մարիթա Պարտագճեան ըսաւ, թէ պատասխանատու կազմին թիւը եթե աւելի ըլլար, իրենք սիրով կրնային ընդունիլ եկող բոլոր պատասիները: Յրազդանի պարագային 180 պատասի ունեցած են առաջին օրը, իսկ երկրորդ օրը՝ 280: Իսկ Մարինա Տիարպի նշեց, թէ Մարտունիի ճամբարին մասնակցողներուն թիւը հասած է 180-ի: Կիլմայի անսպաստ ըլլալը քիչ մը դժուարութիւն ստեղծած է, եւ ստիպուած եղած են որոշ ծրագիրներ փոփոխութեան ենթարկելու՝ խուսափելու համար զօրաւոր տաքէն: Ան հաստատեց, թէ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը շատ օգտակար դարձած է իրենց աշխատանքին, ապա ըսաւ՝ 7-8 տարեկան մանուկները Արցախի բարբառով միայն կրնային հաղորդակցիլ: Սկզբնական շրջանին մեծ դժուարութիւն ունեցանք, բայց երիտասարդականի ընկերներէն քանի մը հոգի օգնեցին մեզի, որ մեր ներկայացուցածը հասկնալի դառնայ յատկապէս տարիքով փոքրերուն: Յրազդանի պարագային, Ս. Պարտագճեան նշեց, թէ ՀԵՄ-ական ընկերուիիներ օգտակար դարձան, իսկ Աբովեանի պարագային Պ. Իզմիրլեան ըսաւ, թէ ՀԵՄ-ական ընկերներ չկային իրենց հետ, բացի ընկերուիին մը:

Պատասխանելով մեր հարցումին, թէ պատասիները հետագային որքանո՞վ պիտի ազդուին ԼԵՄ-ականներու ներկայութենեն եւ Դաշնակցութեան մօտեցնելու իմաստով որքա՞ն ժամանակ կ'ենթադրէ նման գործուղումներու դաստիարակչական ծրագիրը, Պետրոս Իզմիրլեան ըսաւ, թէ Աբովեանի պարագային պատասեկան ակումբին դժևերը ամեն օր բաց պէտք է մնան պատասիին համար, քանի մը ժամ ակումբը բաց պահել առանց պատասխանատուի՝ բան չի փոխեր: Պատասեկանի վարիչները պէտք է շատ հոգ տանին փոքրիկներուն: Եթէ կ'ուզենք, որ այս ճամբարները շարունակուին եւ իրենց նպատակին հասնին, պէտք է անձնուեր դաշնակցական երիտասարդներ շաբաթական հերթականութեամբ աշխատին պատասիներուն հետ, սորվեցնեն ու դաստիարակեն: Աշխատանքը պէտք է հետապնդել: Իսկ Մարինա Տիարպի ըսաւ, թէ Մարտունին նոյն պատկերը չի ներկայացներ: Յոն պատասեկան միութիւնը աշխուժ է, մեծ աշխատանք կը տարուի շնորհիւ վարիչուիին, որուն մօտեն ծանօթացանք: Մեր կեցութեան ընթացքին ու քաջալերուած ճամբարէն՝ ամեն օր պատասիներ դիմում կը ներկայացնեին պատասի ըլլալու:

Մարիթա Պարտագճեան պատասխանելով նոյն հարցումին՝ ըսաւ, թէ իրենց կազմակերպած ճամբարները մեծ ազդեցութիւն կ'ունենան պա-



Պետրոս Իզմիրլեան



Մարիթա Պարտագճեան

տանիսերուն վրայ եւ երկար պիտի մսան անոնց յիշողութեան մէջ: Յրազդանի պատանեկան ալ նոյնպէս լաւ աշխատանք կը տանի: «Կը հաւատանք, որ ճամբարները անպայման կը նպաստեն, որ պատանեկան միութիւնը աւելի հզօն ըլլայ Յրազդանի մէջ», ըսաւ ան:

Ճամբարականներու ծնողներուն հետ յարաբերութեան անդրադառնալով՝ Պետրոս Իզմիրլեան ըսաւ, որ ծնողները կը տեսնեին, թէ մենք ինչպէս կը սորվեցնեինք պատանիներուն մսալ հայ, մսալ դաշնակցական: Ծնողները բազմիցս արտայայտուեցան, թէ իրենց զաւակները մեզմէ սորվածն ու հասկցածը կը պատմեին տնեցիներուն՝ զիրենք ալ խանդավառելով այս աստիճան, որ շատեր փափաքած են ներկայ ըլլալ յայտագիրներուն: «Կրնանք ըսել, թէ վերջին օրը՝ հանդէսին, ծնողները բոլորին յայտնեցին իրենց գոհունակութիւնը եւ շնորհակալ եղան մեր տարած աշխատանքին համար: Անոնք իրենց յուզումը չէին կրնար զսպել ի տես իրենց զաւակերուն խանդավառութեան: Բաժանումը յուզիչ էր: Մենք ալ ուրախ էինք, որ յաջողած ենք: Յիմա հոսկէ համացանցի հաղորդակցութեան ծրագիրներուն ընդմշջն կը շարունակենք կապ պահել պատանիներուն հետ»:

Մարիթա Պարտագճեան ըսաւ, որ պատահեցան պարագաներ, երբ պատանիներ վերջին օրը միացան մեզի, իսկ երբ հարց տուինք պատճառը, ըսին, թէ հազիւ կրցած են համոզել իրենց ծնողները, որ թոյլ տան գալու ճամբարի: Բայց ընդհանուր առմամբ ընտանիքները շատ ուրախ էին մեր ներկայութեամբ ու աշխատանքով: Անոնք շատ հիւրասէր էին:

Մարինա Տիարափի ըսաւ. «Մեր ծրագիրը ամբողջութեամբ եւ աւելիով յաջողուցինք: Յոգեպէս գոհ ենք մեր տարած աշխատանքնեն: Ճամբարականներուն պատանի ըլլալու ցանկութիւնը արդեն մեզ բաւարարած է: Իսկ Մարիթա Պարտագճեան ըսաւ, թէ Յրազդանի ծրագիրն ալ լրիւ յաջողած է: Դժուարութիւններու բնաւ չհանդիպեցան:

Գործուղման նիւթական բաժինին վերաբերող հարցումին պատասխանելով Կեդրոնական վարչութենեն Վարդան Գասարճեան յայտնեց, թէ գործուղման ծախսերը կարելի եղաւ հոգալ բարերարներու նուիրատուութեամբ եւ Կեդրոնական կոմիտէի յատկացումով:

Պատասխանելով մեր հարցումին, թէ ծրագիրը որքանո՞վ օգտակար պիտի դառնայ հայրենիքի դաշնակցական կառոյցներուն՝ Մարիթա Պարտագճեան վստահեցուց՝ ըսելով, որ տեսնելով մեր աշխատանքը՝ պատանիները աւելի պիտի մօտենան Դաշնակցութեան, իսկ Մարինա Տիարափի ըսաւ. «Հայրենիքի երիտասարդականը կազմակերպական առումով մեզմէ կրնայ օգտուիլ: Երկար ժամանակի վրայ, վստահ եմ, որ արդիւնքի կը հասնինք. օրինակ՝ հիմակուան երիտասարդները նախկին ճամբարականներ եղած են, եւ հիմա իրենք կը դաստիարակեն: Ճամբարականներուն տուինք Դաշնակցութեան շունչն ու ոգին: Իրենք տեսան ու ապրեցան մեր զգացումները: Ուզեցին դաշնակցական ըլլալ, որովհետեւ սիրեցին գաղափարները, որոնք մենք մեր ծեւով ներկայացուցինք, կը հաստատեմ, որ կամաց-կամաց աւելի լաւ պիտի ըլլայ պատկերը»:

Վարդան Գասարճեան ըսաւ, լաւապէս սերտած ըլլալով Յայաստանի պայմանները անցնող տասնամեակներուն, 70 տարի խորհրդային իշխանութեան վարչակարգը, որմէ ետք Դաշնակցութեան հալածանքի շոշանք, բնական է, որ ժողովուրդին զգալի տոկոսը այնքան ալ գաղափար չունենայ Դաշնակցութեան: Դաշնակցութեան մասին լսեցին շատեր Արցախի ազատագրական պայքարի օրերուն: Յետեւաբար կազմակերպուած այս ճամբարները լաւ առիթներ են ցոյց տալու հասա-



ուակութեան, թէ ինչպիսի՛ հսկայ կուսակցութիւն է Դաշնակցութիւնը, որ ուժ կը ներկայացնէ, Եւ որուն Երիտասարդական կառոյցները աշխարհի չորս կողմերէն կ'ուղղուին հայրենիք ու աշխատանք կը տանին պատանիներուն հետ՝ զանոնք դաստիարակելով ու բարոյապես օժանդակելով։ Անցեալ տարի Յրազդանի մեջ պատանեկան միութիւն չկար, իսկ այս տարի Երբ կրկին գացինք Յրազդան, տեսանք, որ 25 հոգինց պատանեկան խումբ մը արդէն կազմուեր է, Եւ ճամբարականներուն թիւը մեծ աճ արձանագրած է։

Յարց տուինք, թէ ինքզինք կ'արդարացնէ՞ Եւ կ'արժէ՞ տարեկան 5-6 ուսանողական Երիտասարդական միութիւններէն աւելի քան 70-80 գործուղուղներու մեկնումը Յայաստան Եւ Արցախ, բաւական լուրջ գումարներու յատկացումը, կառոյցներու Եւ ուժերու լարումը։


Պետրոս Իզմիրեան պատասխանեց, որ եթէ կը հաւատանք Դաշնակցութեան գաղափարին, ուրեմն հաստատ կ'արժէ։ Իսկ Վարդան Գասարճեան ըսաւ, որ այս գործուղումները սնունդ կու տան ո՛չ միայն Յայաստանի Եւ Արցախի պատանիներուն, այլ և անուն՝ գործուղուղներուն, որոնք հայրենի հողին վրայ կ'աշխատին ու կը տանին իրենց առաջելութիւնը, հայրենիքը կը տեսնեն իրենց աչքերով։ Այս ծրագիրը կամուրջ է Յայաստանի Եւ սփիւրքի միջեւ, որքան ալ գումարներու կառուի, իսնդիր չկայ, այնքան ատեն որ ծրագիրը կը ծառայէ հայրենիքի Եւ սփիւրքի մերձեցման։ «Դեպի Երկիր» կարգախօսը այս աշխատանքին միշողով կ'իրականացուի։

Մարինա Տիարպի. «Ուշագրաւ Եր ՅԵՄ-ականներու պատրաստուածութիւնը՝ որպես գաղափարապաշտ դաշնակցականներ։ Անոնց հետ աշխատանքը շատ հաճելի էր, կոցանք զիրար ամբողջացնել։» Վարդան Գասարճեան ըսաւ, թէ հայրենիքի պատանեկան կառոյցներուն պարզապես կը պակսի կազմակերպուածութիւնը, որովհետեւ կազմակերպական գետնի վրայ նկատելի էր փորձառութեան պակաս։

Մարինա Տիարպի ըսաւ, որ լաւ պիտի ըլլար, եթէ տարուան մեջ տարբեր ժամանակներ Յայաստանն ու Արցախն Երիտասարդներ գան մեր շրջանը ու տեսնեն մեր կազմակերպուածութիւնը, ծանօթանան այստեղի աշխատանքներուն, գործելածելին կազմակերպական կառուցուածքին, ապա լիցքաւորուած՝ վերադառնան Երկիր ու իրականացնեն՝ ինչ հարկաւոր է, որովհետեւ յստակ է, որ կազմակերպական գետնի վրայ իրենք ուսին որոշ դժուարութիւն։ Գործուղումները լաւագոյն միշոցն են ամրապնդելու Եւ ընդարձակելու սփիւրքի Եւ հայրենիքի Երիտարարդականի կապերը Եւ համագործակցութիւնը խորացելու։

Իսկ Մարիթա Պարտագճեան ըսաւ, թէ իսնդիր գալու ու Երթալու մեջ չէ, նախընտրելի է մենք Երթանք, որովհետեւ կ'առաջնորդուինք «Դեպի Երկիր» կարգախօսով ու զայն իրականացնելու աշխատանք կը տանինք։ Մեր գործուղումներն մենք ալ կ'օգտուինք, իրենք ալ։ Կարելի է և անուն աւելի Երկար ժամանակով մնալ հայրենիք ու տանիլ աշխատանքներ աւելի Երկար ժամանակի վրայ։

Իբրեւ վերջին խօսք՝ Պետրոս Իզմիրեան ըսաւ, թէ պատանիները մեր գուրգուրանքը տեսնելով՝ բոլորը յուզուեցեան ու լալով բաժնուեցան մեզմէ։ Մարինա Տիարպի աւելցուց. «Ես բոլորովին թարմացած ու նոր եռանդով վերադարձայ Արցախն ու կը պատրաստուիմ յառաջիկայ տարուան ծրագրին։» Իսկ Մարիթա Պարտագճեան ըսաւ. «Մեր կատարած զիհողութիւնը մեծապես արժեւորուեցաւ, հետեւաբար մեր ծրագիրը յաջողած է։»



Վարդան Գասարճեան

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ - ՀՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ



1-Աշխարհագրութիւն

Կոտայքը կը գտնուի Արարատեան դաշտի հիւսարեւելքը, Յրազդան եւ Ազատ գետերուն միշեւ՝ Կոտայքի սարաւանդին վրայ:

Մարզի գետերն Յրազդանը, Գետառը եւ Ազատը ունին ոռոգիչ նշանակութիւն: Խսկ Ալսուա լիճի (բարձրութիւնը 3032 մերը) ջուրերով կ'ոռոգուին ամառնային արօտավայրերը:

2-Կլիմա

Կլիման, ըստ բարձրութեան, այլազան է ու փոփոխական. տաք ու չոր ցամաքայիննեւ մինչեւ ծիւսամերձ: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կը տարութերի 10°C -էն մինչեւ 2.5°C (Աժդահակի գագաթին), յունուարին ցած վայրերը՝ $4.5-5^{\circ}\text{C}$:

3-Բնութիւն

Կենդանական աշխարհին բնորոշ են լեռնատափաստանայինները՝ գայլ, աղուես, լուսան, կզաքիս, գորշուկ, նապաստակ եւ այլն:

4-Օգտակար հանածոներ

Հանքային հարստութիւններէն արդիւնաբերական նշանակութիւն ունին Աբովեանի երկաթի հանքավայրը, քարաղի, շինանիւթերու (պեղիստ, պազալտ, տուֆ...) հանքավայրերը: Կան հանքային ջուրերու (Արզսի) եւ բարձրորակ անուշահամ ջուրերու աղբիւրներ (Ալափարս Թառասունակն):

5-Պատմութիւն

Ա-Նախապատմութիւն

Կոտայքի արեւմտեան մասը հին ժամանակներէն կը մտնէ Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արեւելեանը՝ Մազագ գաւառներու մէջ: Կոտայք գաւառի մասին տեղեկութիւններ պահուած են 7-րդ դարու «Աշխարհացոյց»-ի մէջ եւ հայ մատենագիրներ Սեբեոսի, Թովմա Արծորունիի, Ասողիկի, Կիրակոս Գանձակեցիի, Ստեփանոս Օրբելեանի եւ Զաքարիա Թանաքեռցիի մօտ, հայկական հին ձեռագիրներու մէջ:





Աղջակունիներու ժամանակ Կոտայքը կը պատկաներ հայոց արքունիքին, իսկ 5-Էն 7-րդ դարերուն, ըստ որոշ տուեալներու, Ամատունեաց և ախարարական տան:

Թուրք-պարսկական տիրապետութեան օրօք բաժնուած էր Երեւանի խանութեան Կըրի-Բուլաղի եւ Գասնի-Բասարի մահալներուն (գաւառ) միշեւ: Արեւելեան Հայաստանը Ռուսիոյ միացուելէն եւ Երեւանի նահանգը կազմուելէն Ետք (1849) Կոտայքը մտաւ այդ նահանգին մէջ: Բնակչութիւնը հիմնականորէն կը զբաղէր Երկրագործութեամբ, անասնապահութեամբ, այգեգործութեամբ: Շրջանին մէջ չկային արդիւնաբերութիւն եւ քաղաքներ: Մինչ գիւղերը այդ օրերուն փոքր էին եւ անբարեկարգ:

Բ-Խորհրդային տարիներու պատմութիւն

Խորհրդային իշխանութեան առաջին տարիներուն, մինչեւ 20 հոկտեմբեր 1925-ը, Կոտայքը որպէս գաւառակ եղած է Երեւանի գաւառի մէջ, այնուհետեւ դարձած առանձին շրջան: Կոտայքը



Հայաստանի յետամասց գիւղատնտեսական շրջաններէն էր: Յոն ապրող 1700 գաղթական ընտանիքներ բառացիօրէն ընչագուրկ էին եւ անօթեան: Յանգործանային ձեւով գաղթականներուն համար յատկացուեցան գիւղատեղեր, ուր 1922-1925 ժամանակահատուածին անոնք բնակութիւն հաստատեցին: Գաղթական ընտանիքները բնակեցան լեռնային Սարանիստ (Թութիա), Չովաշէն (Դալլաքլու), Ղստղաբերդ (Կըզկալա), Սեւաբերդ (Դարաղալա), Ողջաբերդ, Գեղադիր (Ջարփիչլու), Հացաւան (Ավդալար), Գետամէջ (Քեթրան) գիւղերուն մէջ: Շրջանի բնակչութեան մօտ 95 առ հարիւր անգրագէտ էր: Գիւղերուն մէջ սկսաւ անգրագիտութեան վերացման արշաւմը, եւ հաստատուեցան տարրական դպրոցներ:

Կոտայքի առաջին արդիւնաբերական ձեռնարկութիւննը՝ Արգսիի հանքային ջուրերու գործարանը, հիմնուած է 1927-ին: 1928-ին հոն կառուցուած է նաեւ Հայաստանի առաջին առողջարանը:

Գ-19-րդ դարու 50-70-ական թուականներուն

Համաշխարհային Բ. պատերազմի յաջորդող տարիներուն զգալի փոփոխութիւններ տեղի ունեցան Կոտայքի տնտեսութեան կառոյցին մէջ, աննախընթաց չափով աճեցաւ արդիւնաբերութեան կշիռը շրջանի տնտեսութեան ընդհանուր հաշուեկշիռին մէջ: Կառուցուեցան 12 կարեւոր արդիւնաբերական ձեռնարկութիւններ, որոնց շարքին՝ Արգսիի ապակի (1950), քիւրեղապակի (1969), Նոր Հաճընի քարերու (1958), Աբովեանի կիսահաղորդիչներու (1965) ու Երկաթ-պէթոնի գործարանները, Աբովեանի կահոյքի գործարանը (1964) եւ այլ ձեռնարկութիւններ: Կոտայքի մէջ են նաեւ Աբովեանշին եւ Երճանշին շինարարական գործարանները:

Արդիւնաբերական ձեռնարկութիւններուն կողքին շրջանին մէջ հաստատուեցան նոր բնակավայրեր՝ Նոր Հաճըն, Արգսի քաղաքատիպ աւանները:

6-Բնակչութիւն

Կոտայքի մարզին մէջ կը բնակին 328.900 անձեր (2002-ի տուեալներ)՝ հայեր (99 առ հարիւր) ռուսներ, ուրուանացիներ, ասորիներ, քիւրտեր եւ այլն: Միջին խտութիւնը 1 քառակուսի քիլոմետրի վրայ՝ 157,4 մարդ, տարածուած 2089 քառակուսի քիլոմետրի վրայ: Մարզը կը հաշուէ 33 բնակավայր, որոնց հիմնական մասը կենրունացած է Գետառի, Ցրագդասի, Ազատի հովիտներուն մօտ,

մացածը տեղակայուած է Գեղամայ լեռնաշղթայի լանցերուն:

7-Մշակոյթ

Կոտայքի մեջ կը գործեն 39 դպրոցներ (որոնցմէ 21 միջնակարգ՝ 18.100 աշակերտով, 13 մանկապարտեզ (շուրջ 620 երեխաներու համար): Կոտայքի մեջ կը գտնուի Երեւանի անասնաբուժական-անասնաբուժական հիմնարկի տարրալուծ առաջ առանը, գիլատնտեսութեան և ախարարութեան պտղաբանչաբուժական կայանը ու ծխախոտի հայկական փորձակայանը:

Մարզը ունի 36 գրադարան (200.000 հատ գիրք), 35 մշակոյթի տուն եւ ակումբ, 11 շարժապատկերի սրահ: Մարզին մեջ լոյս կը տեսնէ «Արշալոյս» շրջանային թերթը:

Կոտայքը հարուստ է նաեւ պատմամշակութային կառոյցներով: Այստեղ կը գտնուի Ալավարսի Ս. Աստուածածինի տաճարը, Ս. Վարդան օրով-



վար Եկեղեցին (5-րդ դար), Ս. Յովհաննես եռախորան Եկեղեցին (4-րդ դար), Թուխ Մանուկ մատուռացատամուսքի վայրը (Թրիստոսէ առաջ 2-րդ հազարամեակ), Այլաբերդ-Մանգայառ ամրոցը (քարէ դար), Արովեանի (Էլար) կիկլոպեան ամրոցը եւ ուրարտական սեպագիր արձանագրութիւնը, Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը (Ա. դար) ու միանալ Եկեղեցին (4-րդ դար), Ողջաբերդի գմբեթաւոր Եկեղեցին (5-րդ դար), Արզնիի քառարսիդ Եկեղեցին (6-րդ դար), Պտղավանքի գմբեթաւոր դահլիճը (6-րդ դար), Արամուսի տաճարը (6-րդ դար), Արինչի՝ Զագավանքը (7-րդ-8-րդ դարեր) ու միջնադարեան ամրոցը, Զրվեժի խաչաձեւ Եկեղեցին (7-րդ դար), Գեղարդի վանքը (12-13-րդ դարեր), Կապուտանի Երկյարկանի Եկեղեցին (14-րդ դար), Բջնիի Ս. Աստուածածին, Ս. Սարգիս Եկեղեցիները եւ ամրոցը, Եղուարդի Ս. Աստուածածին Եկեղեցին, Կեչառիսի վանքը, Մաշտոց Հայրապետ Եկեղեցին եւ այլն:





«ԱՆՈՒԾ ՀԱՅՐԵՆԻՔ»



Անցեալ տարի ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միութեան նախաձեռնած «Անուշ հայրենիք» ճամբարը մեծ արձագանգ գտաւ Արովեան քաղաքում: Ամբողջ տարուայ ընթացքում ծնողները դիմում էին ճամբարի առջեւ իր հիւրընկալ դուները բացած Արովեան քաղաքի թիւ 4

աւագ դպրոցի տնօրինութեանը եւ առաջարկում անպայման այս տարի եւս երեխաների համար կազմակերպել ճամբար:

Դպրոցի մանկավարժները ըմբռնումով մօտեցան հարցին: Բնակչութեան ընկերային-տնտեսական այս ծանր վիճակում յոյսի շող էր այդ ճամբարը: Կտրել երեխաներին փողոցից, բարկ արեւից ու ի մի բերել մի տեղ, կրթել հայրենասիրական ոգով, սովորեցնել ազգային, ժողովրդական երգեր, ծանօթացնել հայ ժողովրդի պատ-

մութեան կարեւորագոյն անցքերին, ազգային մտածողութիւն սերմանել երեխաների հոգում: Այդ էր պատճառը, որ ՀՅԴ եւ Արովեանի թիւ 4 աւագ դպրոց դիմեցին շուրջ 400 աշակերտներ՝ Արովեան քաղաքի գրեթե բոլոր դպրոցներից եւ նոյնիսկ շրջակայ գիւղերի 8-14 տարեկան աշակերտներ:

Այս տարի եւս համագործակցելով ՀՅԴ-ի համակարգողների հետ դպրոցը մի անգամ եւս աշակեց այս անչափ կարեւոր նախաձեռնութեանը եւ գրկաբաց ընդունեց ճամբարի խմբապետներին եւ կրկին ամառային տապին դպրոցի միջանցքներն ու դասարանները շուրջ 10 օր լցուցին մանկան խինդով ու ճիշով, դպրոցի պատերից ներս հնչեցին ազգային, հայրենասիրական, ժողովրդական երգեր, արտասանութիւններ, հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժման նուիրեալների մասին պատմող պատառներ, նկարներ, յուշեր: Եւս պատմութիւն դարձաւ «Անուշ ճամբարը»:

Մինչեւ հիմա ծնողներն ու աշակերտները՝ նախկին ճամբարականները ոգեւորուած մէկը միւսին պատմում են ճամբարային անակնկալներից ու առօրեայից:

Նորիկ ՔԵՇԻՉԵԱՆ
Արովեան քաղաքի թիւ 4 աւագ դպրոցի տնօրին



Ցիշում եմ 14 անմոռանալի օրերը եւ ուզում, որ նորից ու նորից գնամ ու տեսնեմ ընկերներիս ու խմբապետներիս: Այդ 14 իւրայատուկ օրերի ընթացքում ես ծեռք բերեցի շատ լաւ ընկերներ, որոնց հետ մինչեւ հիմա կապ եմ պահպանում: Ճամբարի վերջանալուց յետոյ ուզում էի նորից գնալ, քանի որ օրս դարձել էր մի տեսակ անսովոր: Շատ եմ կարօտել իմ խմբապետ ընկեր Արամին եւ ընկերուիհի Շաղիկին: Այդ 14 օրուայ ընթացքում մենք ստացանք շատ գիտելիքներ մեր հայրենիքի եւ հայ սփիռքի մասին: Նրանց շնորհիւ մենք սկսեցինք աւելի շատ սիրել Հայաստանից դուրս, բայց հոգով Հայաստանում ապրող մեր հայրենակիցներին:

Եւ վերջում՝ սիրելի խմբապետներ, ես շատ կ'ուզեի, որ յաջորդ տարի եւս դուք այցելեք Հայաստան եւ լինեք մեզ հետ...

Վաչե

* * *

Ես ուրախ եմ, որ այս ամառային արձակուրողի 14 օրերը անցկացրի աւագ ընկերների, ընկերուհիների հետ ... Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեցայ այդպիսի ընկերներ: Ես շատ բան սովորեցի իմ աւագ ընկերներից. սովորեցի հայրենասիրական երգեր, ունեցել եմ անմոռանալի պահեր: Գուցէ դուք տուիք ուղի, որով ամեն հայ առաջ գնայ՝ յարգելով իր հայրենիքը: Շատ շնորհակալ ենք, որ մեզնից հեռու գտնուելով միշտ մեր կողքին եք կանգնած... Շատ ուրախ կը լինեմ, որ նորից հանդիպեմ ձեզ:

Անի Պատասեան

* * *

Ես շատ հիացած եմ 2015 թուականի «Արովեանի ճամբար»-ով: Իմ տպաւորութիւնները շատ լաւ են, քանի որ հաճելի էին այդ օրերը եւ մարդկանց հետ շփումը: Անցկացրեցինք հետաքրքիր ու հաճելի դասեր, տարրեր խաղեր մեր շատ սիրելի ընկերների ու ընկերուհիների հետ: Նրանց կողմից ստացանք միայն շերմութիւն ու սեր, մենք շատ կարոտ ենք եւ կը սպասենք ճամբարին:

Լիանա Յարութիւնեան

* * *

Երբ առաջին անգան ճամբարը բացուեց, ես շատ եի ուզում գալ: Ես եկայ եւ շատ մեծ տպաւորութիւն ստացայ, ծանօթացայ շատերի հետ, ունեցայ շատ լաւ ընկերներ: Ճամբարը իսկապէս շատ լաւ վայր է: Ճամբարում օրը շատ հետաքրքիր ու գուարճալի է անցնում:


Մենք ճամբարում խաղում ենք, երգեր սովորում, դասախոսութիւններ անցկացնում: Եթէ յաջորդ տարի ել լինի ճամբար, ես անպայման կը գամ:

Աննա Ղազարեան

* * *

Երբ ես առաջին անգամ եկայ ճամբար, ինձ մօտ շատ լաւ տպաւորութիւն թողեց այստեղի մթնոլորտը եւ ամեն ինչը: Ես պատանեկանից եմ: Ինձ շատ է դուք գալիս այս ճամբարը: Ես սիրում եմ ՀՅԴ-ն եւ կ'ուզենայի ես ել լինել ՀՅԴ-ի անդամներից մեկը:

Լիլիթ Վարդանեան





-51- 08. 2015


No. 647

Հայաստանի Հանրապետութեան Կոտայքի Մարզի Աբովյան քաղաքի թիւ 4 աւագ դպրոցի տնօրինութիւնը իր շնորհակալութեան խօսքը յայտնած է ՀՅԴ ԼԵՍ-ի կազմակերպած ճամբարին:


Դպրոցին տևօրէնութիւնը շնորհակալական յատուկ նամակ մը ուղարկած է ԼԵՍ-ի ընկերներուն: Նամակը տեսնել կողքին:

Արդյան բաղադրի ող հսկաբակորքան, Համբարձուկանեարի ծնողների, անեկազմածնութիւնի անոնից ցանկաւում են մը խորին շարժականությունը և երախտագիտությունը հաջոտնեալ ՀՀ Արքանուի երիտասարդական միուրան կոչման կազմակերպված «Առաջ Հայրենից Արդյան-2015» համբադրի ող անձնակազմին, Խորտակության Մասն Խաչքրամանին. Ըստին Թէրզանին, Արամ Լոռուսին, Արամ Բագրատիոնի և առանձ հոգածին, Նոյնի Նարքանութիւննեալ Առաջական Խորհրդականին:

Յանելում են այս լոյն և շարժակալ գործը դպիսն այնպեսք է, ինչ Արդիական թիվ 4 ամեա դպրոցը միշտ իր հյուրընկալ գիտելիք է բացելու մասնաւունքի գլուխքնակների բառափակական բառեածանական գործականություններին:



LNU STUΛR LNU-h 2016-h Orkla 33







ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ ԱԾԽԱՏԱՆՔ

15 օրուան ընթացքին մայրենի հողս տեսնելով, կրօայ կեանքիս երազը իրականացնել: ՀՅԴ ԼԵՍ-ի կազմակերպած գործուումին ընթացքին մենք կրօանք իրագործել մեր պատրաստած ծրագիրը: Գործուուման ընթացքին շատ գիտելիքներ սորվեցանք 280 պատասիներէն, նոյնքան ալ փոխանցեցինք անոնց: ՀՅԴ ԼԵՍ-ի կատարած աշխատանքը իսկապէս գնատատանքի արժանի է, եւ հապատութեամբ պէտք է ըսել, որ այսպիսի աշխատանքով մը ԼԵՍ-ը ծառայած կ'ըլլայ Հայաստանին եւ հայ պատասիներուն: Ուստի, այլ աշխատանքներու կողքին ԼԵՍ-ը պէտք է անպայման շարունակէ այս օգտաշատ ծրագիրը:



Պետրոս Իգմիրլեան
ՀՅԴ ԼԵՍ-ի «Ռաֆֆի» մասնաճիւղ



ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Մեր վերջին բառերը եղան ոչինչ, միայն մեր արցունքոտ աչքերը նկարեցին այդ վերջին պատկերը եւ անմոռանալի յիշատակ մը փորագրեցին մեր սրտերուն մէջ: Այսպէս էին մեր բաժանումի վայրկեանները: Ամենեն դժուար երկու վայրկեանները եղան, երբ ծանօթանալ ետք այդ հրաշալի պատասիներուն՝ բաժնուեցանք անոնցմէ, այդ

պատասիներէն, որոնք մասնակցեցան ՀՅԴ ԼԵՍ-ի ճամբարին, եւ որոնք մեզ դիմաւորեցին սրտագին կերպով: Յաճախ նոյն հարցումը կը մտաբերեմ, արդեօք կարելի՞ է 15 օրուան ընթացքին կապուիլ բոլորովին անծանօթ պատասիներու եւ չկրնալ բաժնուիլ անոնցմէ: Յրաշալի փորձառութիւն մը ապրեցայ շնորհիւ ԼԵՍ-ի կողմէ կազմակերպուած ճամբարին: Սկսած աշխատանքը ամեն գնով շարունակելու եւ փորձառութիւնն ու գործը այլ ԼԵՍ-ական ընկերներու եւ Հայաստանի ու Արցախի պատասիներուն տալու կարիքը կը զգամ: Փոխադարձ օգտակարութիւն ունեցող ծրագիր է ՀՅԴ ԼԵՍ-ի կազմակերպած գործը, ուստի անպայման շարունակելու, սփիւռքի երիտասարդութեան ներդումը այս ծրագիրին մէջ տեսնելու անհրաժեշտութիւնը կը զգամ:

Մարիթա Պարտագճեան
ՀՅԴ ԼԵՍ-ի «Հայաստան» մասնաճիւղ



ՀԱՅՐԵՆԻՔ... ՄՈԳԱԿԱ ԱՇԴՑՈՒԹԻՒՆ



Ինչքան մեծ ու բարդ բառեր գործածեմ չեմ կը լսար նկարագրել իմ զգացումներս, զորս ունեցայ Հայաստանի եւ մանաւանդ Արցախի Մարտունի քաղաքին մեջ:

Չորեքշաբթի, 29 յուլիսը անմոռասալի թուական մըն է: Անմոռանալի վայրկեաններ ապրեցանք ընկերներու եւ ես: Օդանաւոք եջք կատարեց Զուարթնոց օդակայանը:

Աւելորդ է ըսելը, թէ ինչ գեղեցիկ ու դիւթիչ է Երեւանը: Թէեւ ես հեռու էի այն վայրէն, զոր տուն կը կոչէի, սակայն շրջապատս շատ հարազատ կը թուէր ինձի, կարծես առաջին անգամ ըլլալով կը զգայի, որ ես կը պատկանիմ տեղի մը:

Սիրելի՝ ընթերցող, դուք կը կարծէք, թէ կը չափազանեմ, քանի որ ընդամենը մեկ օր եր իմ կեցութիւնս Հայաստանի մեջ, սակայն կը վստահեցնեմ, որ այդ 24 ժամերը մոգական ազդեցութիւն ծգեցին վրաս, գտնուելով հողի մը վրայ, որուն անցեալը մաս կը կազմէր իմ ներկա-

յիս, եւ ես անոր պատմութեան մեկ մասնիկն եմ:

Յինգշաբթի, 30 յուլիսը ուրիշ անմոռանալի օր մըն էր: Արցախ պիտի Երթայինք: Տեսնելով Երեւանի գեղեցիկ ու տապաւորիչ տեսարանը, ուղեկիցներս ու ես՝ բաժնուելու ցաւը մեր սրտին մեջ, ճամբայ ելանք դեպի ազատագրուած հայրենի Արցախի:

Երեւանէն Արցախի Մարտունի քաղաքը ութ ժամ տեւող ճամբորդութիւն մըն էր, որուն ընթացքին բոլորս այնքան ոգեւորուած էինք, որ տաք օդն ու քունը չկրցան յաղթահարել մեզ, ու մեր աչքերը պատուհանէն դուրս լարած, կը փորձէինք նոյնիսկ զանոնք չթարթել, որպեսզի ակնթարթի մը մեջ տեսարան մը, վանք մը, Եկեղեցի մը եւ կամ հնութիւն մը իսկ չվիրապէր մեր աչքէն: Կ'ուզէինք ամեն բան անխտիր տեսնել:

* * *

Գեղեցիկ բնութեամբ օժտուած քաղաք մըն է Մարտունին: Կանչազագարդ ու սլացիկ լեռներով շրջապատուած վայր մը, սակայն բնութիւնն ալ իր կարգին ունի իր թշնամին, այս պարագային՝ կրակը: Օդի կիզիչ պայմաններուն պատճառով, կրակ կը յառաջանար, ու այդ դալարագեղ սարերը եւ հարթ տարածութիւնները հրեշային բոցերու զոհը կը դառնային:

Վերջապէս հասանք որոշուած վայրը: Չափազանց յոգնած էինք, կ'ուզեինք մտնել մեր բնակավայրը ու հանգստանալ, բայց մեր յոգնածութիւնն ու ուժաթափութիւնը անհետացան, երբ ծանօթացանք մեր արցախցի ընկերուիի Ալոնայի եւ մօրը՝ տիկին Տատամեանին, որոնք իրենց տան դռները բացած, սրտաբաց ու բարձր տրամադրութեամբ ընդունեցին մեզ: Մեր կեցութեան օրերուն տիկին Տատամեանը շատ լաւ հիւրընկալեց մեզ, բոլորին մօտեցաւ մայրական սիրով ու հոգածութեամբ: Յիանալով այս վարուելակերպին, չենք կրնար չիշել այն երգին բառերը, որ կ'ըսէ:

**Պատուել գիտ միշտ իր հիւրին,
Գիտ գինը աղ ու հացի,
Միշտ հիւրասէր ու միշտ բարի,
Միշտ սրտաբաց Ղարաբաղին:**

Ուրբաթ, 31 օգոստոսը ճամբարի առաջին օրն էր, Նելսոն Ստեփանեան Մէկ միջնակարգ դպրոցին մէջ: Իւրաքանչիւր օր յատուկ ու տարբեր եր նախորդին: Միօրինակութիւն չկար: Ամեն օր հազիւ մեր իշեւանած տան դուռը կը բանայինք, որ ուղղութիւնք դեպի դպրոց, արդին պատանիները կանգնած կը սպասէին, որպեսզի ընկերակցեին մեզի դեպի դպրոց, իսկ ճամբուն ընթացքին ուրիշներ ալ կը միանային այն մտավախութեամբ, որ շրջանին անծանօթ ենք ու կրնանք կորսուիլ:

Մեզի աւելի ուրախութիւն պատճառեց մասնակցողներուն թիւին յաւելումը, անկիա շատ արագ 150-էն հասաւ 180-ի: Դու զգացինք, որ շատ դժուար պիտի ըլլար իրենցմէ բաժնուիլը, մենք ալ նոյնը պիտի չըլլայինք այս փորձառութենքն ետք:

Պատանիները ճամբարի դասապահերուն ընթացքին ծանօթացան ՀՅ Դաշնակցութեան պատմութեան ու հայոց մղած պայքարներուն, ճանչցան ձեւերն ու միջոցները, որոնցմով հայը կոցաւ լսելի դարձնել իր պահանջը՝ ազատութեան եւ իրաւունքի, զրուցեցինք Ղարաբաղեան պայքարին մասին: Այս ատեն պատանիներէն մէկը ըսաւ. «Դայրս աշխատում է պաշտպանողական բանա-

կում: Ես շատ հպարտ եմ, որ հայրս յանուն իր ազգի եւ ընտանիքի, կեանքն է տալիս հայրենիքին»: Անոնք սորվեցան ու երգեցին ՀՅ Դաշնակցութեան երգերը, յօդինեցին նոր կանչեր, բայց սորվիլ միայն իրենցմով սահմանափակուած չէր: Մենք ալ մեր կարգին գիտցանք իրենց ձգտումները, ապագայի երազները ու իրենց մղած ամենօրեայ պայքարի մասին:

Իսկ Ղարաբաղի լեզուն, ա'ն այդ լեզուն. չենք կրնար չանդրադառնալ անոր: Ամեն անգամ որ արեւմտեանհայերէնի ինչումով խօսէինք, փոքրիկները կը սրբագրէին ու քանի մը տքնաշան փորձերէ ետք, երբեմն կը յաջողցնեինք առողանութիւնը, իսկ չաջողելու պարագային՝ կուշտուկուր կը ինդային:

* * *

Ճամբարի փակման հանդեսն օր մը առաջ երեց մասնակիցներուն հետ հրաժեշտի հաւաք կազմակերպեցինք: Ներկաները՝ խանդավառ, անուշեղէնսերով եկած էին մեր տունը, ուր խորոված ըրինք, երգեցինք, կատակ-ծիծաղներ ըրինք, հաճելի պատմութիւններ պատմեցինք, շուրջապար պարեցինք ու գոհունակ բաժնուեցան մեզմէ:

Յաջորդ օրը հանդեսն էր: Բոլոր մասնակիցները որոշուած ժամեն շատ առաջ ներկայ էին՝ խանդավառ եւ ուրախ, բայց միաժամանակ զգալի էր անոնց քողարկուած բաժանման տիրութիւնը: Յանդեսը հեզասահ ու յաջող ընթացաւ: Յայտագիրը ընդգրկեց ճամբարին ընթացքին կատարուած աշխատանքին մասին պատրաստուած տեսերիզի մը ցուցադրումը, ուր հանդիսատեսները իրենց գոհունակութիւնը կ'արտայայտէին բուռն ծափահարութիւններով: Պատանիները պարեցին ու երգեցին ճամբարի ժամանակ սորված իրենց պարերն ու երգերը, ներկաները եւս երբեմն ոգեւորուած կը մասնակցէին երգերուն:

«Անուշ հայրենիք» ճամբարի միջոցաւ մեզի առիթ ընծայուեցաւ սփիւռք-հայրենիք կապէր մշակելու եւ ընկերութիւններ կազմելու Արցախի պապագայ սերունդին հետ՝ փոխանցելով անոնց Դաշնակցութեան շունչն ու ոգին:

**Մարինա Տիարպի
ՀՅԴ ԼԵՍ-ի «Ա. Շիրակեան» մասնաճիւղ**



125-ԱՄԵՐԻԿԱՆ ԲԱՅԱԿ ՄԻՇՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ



125 տարիներ առաջ հայ ժողովուրդի դարերու երկունքն ծնունդ առաւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը՝ հայու ազատագրական պայքարի որոշն իր ձեռքին:

125 տարիներ առաջ ծնունդ առաւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը՝ պատմական այնպիսի պահու մը, երբ գերեվարուած բովանդակ ազգի մը՝ հայութեան հալածանքի, կեղեցումի եւ կործանումի դէմ անդուլ պայքար մղելու հրաբուխը սկսած եր ժայթիլ արդէն:

125 տարիներ առաջ ծնունդ առաւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը՝ պոռթկացող հայուն նոր յոյսեր, երազներ ու իղձեր ներշնչելու:

125 տարիներ առաջ ծնունդ առաւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը՝ իր եռլթեան իբրեւ իմաստ ճշելով հայ մարդուն ու հաւաքականութիւններուն փրկութիւնն ու ազատութիւնը, այսպիսով բախտորոշ դերակատարութիւն ունենալով հայոց պատմութեան այս նոր հանգրուանին:

Իրարու շաղկապուած ու միացած քաղաքական եւ յեղափոխական ինքնուրոյն զոյգ նկարագիրներով օժտեալ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը 125 տարուան իր դժուարին երթին ընթացքին հսկայական գործունեութիւն ունեցած է՝ միշտ ու միշտ վայելելով հայ ժողովուրդին անվերապահ նեցուկը, հարազատ հասկացողութիւնը, ամուր հաւատքն ու խոր վստահութիւնը:

Իսկ դաշնակցական անունը կրելու արժանի է ամեն անհատ, որ լաւապէս ըմբռնած է հայութեան ծառայելու նուիրումի այս հզօր դպրոցին՝ Հայ յե-

ղափոխական դաշնակցութեան վեհ սկզբունքներն ու գաղափարաբանութիւնը, խորապէս համոզուած Դաշնակցութեան ծրագիրով եւ կամովին պատրաստ՝ այս բոլորը նուիրագործելու եւ իրականացնելու:

Դաշնակցութեան 125 տարիներու նուիրական գործունեութիւնը կու գայ յայտնաբերելու դաշնակցական նկարագիրին վարկն ու հարազատութիւնը հայ հաւաքական կեանքին մէջ, անոր տիպարին յատկանշական գիծերը, որոնք կը սահմանուին իիմսականին մէջ դաշնակցականի անձնուեր ծառայութեան եւ անշահախնդիր յատկութեամբ, արդարեւ, դաշնակցականը գերազանցապէս ընկերասէր է եւ արդարադատ: Դաշնակցականը խիզախ ու վեհ է, բայց համեստ: Դաշնակցականը քաջարի է եւ մարտունակ. կրուիլ գիտէ դաշնակցականը, երբ վտանգը զգայ, բայց նոյնքան մտաւորական է եւ ուղղամիտ, կամքի տեր է եւ յարատեւող: Լայն է սիրտը դաշնակցականին, հոգին ամուր, հաւատքըկուր. կը հաւատայ գաղափարին, Դաշնակցութեան վսեմ գաղափարին, հայ ժողովուրդի հարազատ միջավայրէն ծնած ու նոյն այդ միջավայրը շերմացնող լուսաշող այդ գաղափարին. գաղափարապա՛շտ է վերջապէս դաշնակցականը: Դաշնակցականը անկեղծ այն հայն է, որ ամեն բանէ աւելի կը սիրէ իր ազգն ու հայրենիքը: Գերազանցապէս հայրենասէր է, բայց ոչ ազգայնապաշտ ըլլալու կոչուած: Կը սիրէ եւ կ'արժեւորէ հայկականը, առանց սակայն արհամարհելու օտարին լաւն ու ազնուա-

կանք: Դաշնակցականը յեղափոխական է, միշտ ըմբո՞ստ է եւ վճռակամ ընդդեմ վատին, անիրաւին, անարդարին: Միաժամանակ սակայն իր ըմբռստութիւնը կը խոնարհի կարգապահութեան առջեւ, հաւատարիմ իր սուրբ գործին: Բացառութիւններ միշտ եղած են ու պիտի ըլլան, թուլամորթներ միշտ եղած են ու պիտի ըլլան, անինազանդներ եւ անկարգապահներ միշտ եղած են ու պիտի ըլլան, դաւաճաններ ալ միշտ եղած են ու պիտի ըլլան: Սակայն Դաշնակցութեան սկզբունքները միշտ եղած են ու պիտի մնան այնքան ամո՞ւր ու խրո՞խտ, որ ո՛չ մեկ ուժ պիտի յաջողի զանոնք խախտել ու խորտակել, քանի անոր արմատները մխրճուած են շատ խոր, հայ ժողովուրդի արիւնոտ պատմութեան ամեն մեկ հանգրուանի տարածքին:

125 տարիներ առաջ ծնունդ առած Զայ յեղափոխական դաշնակցութիւնը այսօր խիզախօրէն կը պատրաստուի ստանձնել շատ աւելի հասուն եւ նպատակավաց աշխատանքներ տանելու պարտականութիւն: Եւ եթէ անցնող 125 տարիներուն ընթացքին Զայ յեղափոխական դաշնակցութեան անկեղծ զինուրի վարքագիծը գևահատողը հիմնականօրէն երիտասարդութիւնը եղած է, ապա ներկայի ամենն բարդ եւ ծանր պայմաններուն մեջ նաեւ երիտասարդութիւնն է հայու արժեներուն իրաւատերն ու պաշտպանը, Զայ դատի ամենն անկեղծ զինուրը եւ Զայ յեղափոխական դաշնակցութեան կենդանի գործունեայ անվարան նուիրեալը:

125 տարիներ առաջ ծնունդ առած Զայ յեղափոխական դաշնակցութեան հովանիին տակ հասակ նետած հայ երիտասարդ սերունդները միշտ ալ հաւատացած են եւ կը շարունակեն հաւատալ Զայ դատի պայքարին առաջադրած անսակարկ իրաւունքներու ծեռքբերումին, ինչպէս նաեւ արդար ու հզօր Զայաստանի պետականութեան ստեղծումին:

125 տարիներ առաջ ծնունդ առած Զայ յեղափոխական դաշնակցութիւնը իր հիմնադրութեան առաջին իսկ օրերէն պայքարած է թքքական իշխանութեան բռնատիրութեան դէմ, անոր կատարած կեղեքումներուն եւ կոտորածներուն դէմ: Զանազան արշաւանքներ ու կոհիներ մղած է պատժելու համար բոլոր անոնք, որոնք վնաս հասցուցած են հայ ժողովուրդին: Զայ յեղափոխական դաշնակցութիւնը պաշտպանած է հայ ժողովուրդը, անձնուիրաբար եղած է հայ մասնուկին ու ծերունիին պատնեշ ու պահպանած հայ կիսերուն ու աղջիկներուն պատիւը: Մղած է բազմաթիւ

կրիմներ, նուաճած է յաղթանակներ եւ կերտած է անկախութիւն, հանրապետութիւն կառուցած Է՝ մեկ դրօշի տակ համախմբելով դարերով ցիրուցան ապրող հայերը: Վրդարադատ բազուկներու շնորհիւ Զայ յեղափոխական դաշնակցութիւնը պատժած է Զայոց ցեղասպանութեան հիմնական դերակատարները: Սփիռքը համահայկական օրակարգերով ապրող տարածք պահելու գոյապայքար մղած է եւ կը մղէ մինչեւ օրս: Զայ դատի արդարացի լուծումը միջազգային ատեաններուն մեջ կարեւոր օրակարգերու վերածած է՝ բարձրացնելով հայութեան արդարութիւն պահանջող ծայնը: Զայ յեղափոխական դաշնակցութիւնը խթանիչ ուժը եղած է Արցախի ազատագրական պայքարին: Ու մինչեւ օրս Զայ յեղափոխական դաշնակցութիւնը հաստատ կը մնայ իր ազգային եւ հասարակական համոզումներուն, ինչպէս նաեւ քաղաքական եւ տնտեսական իր բոլոր առաջադրանքներուն վրայ՝ առանց երբեք կորսնցնելու իր յեղափոխական ոգին:

125 տարիներ առաջ ծնունդ առած Զայ յեղափոխական դաշնակցութիւնը մինչեւ օրս կը շնչէ ու կը ներշնչէ պայքարի ոգին հայութեան տարբեր սերունդներու մեջ, նաեւ շնորհիւ անթիւ ու անհամար նուիրեալներու, որոնք օր ու զիշեր անդուլ կամքով՝ զրիչով, բահով ու նաեւ զենքով հայու վայել սիրանքով պայքար մղած են հայ ժողովուրդին ու հայրենիքին համար: Անոնք երբեմն ենթակայ եղած են հալածանքի, աքսորի, բանտի ու կախաղանի, անտեսելով իրենց անձնական «Ես»-ը՝ յանուն հաւաքական շահերու ու ազգի բարօրութեան: Մեր պարտքն է այսօր խոնարհիլ հերոսներու այս փաղանգին դիմաց, հպարտանալ անոնցմով եւ ներշնչուած անոնց հերոսական կամքեն, շարունակել մեր սրբազան երթը անոնց արեամբ ոռոգուած ուղիեն ընթանալով:

125-ամեայ, բայց միշտ երիտասարդ այս կուսակցութիւնը տակաւին շատ նպատակներ ունի իրագործելիք, հայու պայքարի ճանապարհներու դարաւոր ուղեւոր մը՝ ան տակաւին երկար ճամբար ունի կտրելիք, փշոտ ու քարքարոտ ճամբաներ, սակայն այսօր աւելի քան երբեք բովանդակ հայութիւնը կը հաւատայ, թէ անոր յեղափոխական ու պայքարի կրակով շերմացած սիրտը տկարութիւն չի ճանչնար եւ այդ սրտի բոցով է, որ պիտի լուսաւորէ հայ ազգին ապագան:

Ա. Ե.

ՀՅԴ ԼԵՍ-ի «Ա. Շիրակեան» մասնաճիւղ



ՏԵՂԵԿԱՏՈՒ

ՀՅԴ ԼԵՍ-ի Տարեկան Բանակում

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՍ-ի Կեդրոնական վարչութեան, կիրակի, 23 օգոստոս 2015-ին տեղի ունեցաւ ՀՅԴ ԼԵՍ-ի տարեկան բանակումը՝ Այնձարի մէջ: Բանակումը նուիրուած էր գաղափարի մարտիկ Սարգիս Զեյթեանի առեւանգման 30-ամեակին: 190 բանակողներ, խմբապետներ եւ կազմակերպիչներ իրենց օրը սկսան արցախեան ազատամարտի նահատակ Միեր Չուլիաճեանի հոգեհանգստեան արարողութեամբ եւ ՀՅԴ ԶՈՍ-ի հետ գործակցաբար յիշատակի ձեռնարկով մը՝ «Սարգիս Զեյթեան» ժողովրդային տան մէջ:



Բանակումին պաշտօնական բացումը կատարուեցաւ Այնձարի ԼԵՍ-ի բանակավայրին մէջ՝ «Մշակ բանուոր» քայլերգով ու Քայատանի, Լիբանանի եւ ՀՅԴ-ի դրոշներուն բարձրացման արարողութեամբ: Ապա յաջորդաբար խօսք առին ՀՅԴ ԼԵՍ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետը, ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտեի ԼԵՍ-ի ներկայացուցիչը եւ Արցախեն եկած բանակումի ընդհանուր հերթապահը:

Բանակողները բաժնուած էին վեց խումբերով՝ Արա Գրիգորեան, Վաչէ Տաղլեան, Սեդրակ Աճեմեան, Սարգիս Աքրահամեան, Սիմոն Եահնեեան եւ Կարօ Գոյլանճեան անուանումներով: Բանակումը, որ տեւեց մինչեւ 30 օգոստոս, ունեցաւ իր յատուկ դաստիարակչական եւ մարզական ծրագիրը: Դասախոսութիւններու, գրոյցներու, խմբային աշխատանքներու եւ լսատեսողական զանազան միջոցներու ճամբռով բանակողները լսեցին ու ծանօթացան ՀՅԴ պատմութեան, Քայաստանի, Թուրքիոյ եւ Միջին Արեւելքի քաղաքական խնդիրներուն, ինչպէս նաեւ ընկերային եւ գաղութային հարցերուն:

Մէկ շաբթօւան ընթացքին Լիբանանի բոլոր շրջաններէն բանակավայրին մէջ համախմբուած ԼԵՍ-ականները առիթ ունեցան վերանորոգելու իրենց ուխտը՝ հաւատարիմ մնալու հայ ազգի սրբազան դատին ու Երկարաշունչ պայքարին:

ՀՅԴ ԼԵՍ-Ի ՍՊԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՒ ՄՐԳՈՒՄ

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՍ-Ի Կենորոնական վարչութեան Դաստիարակչական յանձնախումբին, կիրակի, 18 հոկտեմբեր 2015-ին տեղի ունեցաւ մտային խաղերու մրցում:

Մրցումը կ'ընդգրկէր զանազան խաղեր, որոնց մասնակցեցան ԼԵՍ-Ի մասնաճիւղերը անդամներ:

Խաղերը վերջ գտան հետեւեալ արդիւնքներով.

Այ. Քիուի հարցումներ. առաջին՝ «Արշաւիր Շիրակեան», երկրորդ՝ «Շահեն Մեղրեան», «Հայաստան», երրորդ՝ «Շաւարշ Միսաքեան» մասնաճիւղեր:

«Թիև առլասայտ տը պարս». առաջին՝ «Շաւարշ Միսաքեան», «Հայաստան», երկրորդ՝ «Արշաւիր Շիրակեան», «Արարօ», երրորդ՝ «Հրայր Ղժոխը», «Շահեն Մեղրեան»:

Խաչբառ. առաջին՝ «Շաւարշ Միսաքեան», երկրորդ՝ «Հրայր Ղժոխը», երրորդ՝ «Արշաւիր Շիրակեան»:

Ճատրակին յաղթականն եր «Հայաստան» մասնաճիւղը:

Ոււպիեքզ Քիուա՝ յաղթականն եր «Հայաստան» մասնաճիւղը:

Սուտոքուին երեք յաջորդական դիրքերը գրաւեցին «Շահեն Մեղրեան», «Արշաւիր Շիրակեան», «Շաւարշ Միսաքեան» մասնաճիւղերը:

Մրցումները ընթացան լուրջ եւ խանդավառ մթնոլորտի մէջ, աւարտին տեղի ունեցաւ հաճելի հաւաք:





ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ծ. ՄԵՂՐԵԱՆ» ՄԱՍՆԱԾԻԼ «ՓԻՆԿ ՎՈՆԿ»-Ի ՄՐԳԱՉԱՐՔ

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ծ. ՄԵՂՐԵԱՆ» մասնածիլնի ընկերային յանձնախումբին, կիրակի, 8 նոյեմբեր 2015-ին, Չալքայի ՀՅԴ «Գ. ՆԺԵՒ» ակումբին մէջ տեղի ունեցաւ ԼԵՍ-Ի «Փինկ Վոնկ»-ի միջմասնածիւղային մրցաշարը:

Մրցումին մասնակցեցան ԼԵՍ-Ի մասնածիւղերէ անդամներ:

Խաղերը վերջ գտան հետեւեալ արդիւնքներով.

Առաջին՝ ՀՅԴ ԼԵՍ-Ի «Արշաւիր Շիրակեան» մասնածիւղէն Ստեփան Թեքելեան, Երկրորդ՝ ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ռաֆֆի» մասնածիւղէն Դրո Զիլարեան:



ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ա. ՇԻՐԱԿԵԱՆ» ՄԱՍՆԱԾԻԼ «ՄԻՆԻ ՖՈՒԹԱՊՈԼ»-Ի ՄՐԳԱՉԱՐՔ

Կազմակերպութեամբ ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ա. Շիրակեան» մասնածիւղի ընկերային յանձնախումբին, կիրակի, 9 նոյեմբեր 2015-ին, ազգային Լ. Եւ Ս. Յակոբեան քոլեջի դաշտին մէջ տեղի ունեցան մասնածիւղին կազմակերպած «Մինի ֆութապոլ»-ի մրցաշարին աւարտական խաղերը, որոնց մասնակցեցան ԼԵՍ-Ի մասնածիւղերէ Եւ ԼԵՍ-Ի բարեկամ անհատներէ կազմուած խումբեր:

Խաղերը վերջ գտան հետեւեալ արդիւնքներով.

Առաջին՝ ՀՅԴ ԼԵՍ-Ի «Ա. Շիրակեան» մասնածիւղին խումբը, Երկրորդ՝ «Սալոն Գելօ»:



Լիզանի Հինգ Տերոս Տղոց Յիշատակի Ոգեկոչում

Կիրակի, 26 յուլիս 2015-ի երեկոյ-
եան ժամը 8:00-էն սկսեալ Պուրճ Յա-
մուտի Ազգային գերեզմանատունը
խուռներամ եւ մարդաշատ էր: Տար-
բեր տարիքի հայորդիներ փութացած
էին իրենց յաղանքի տուրքը մատու-
ցելու այն հերոս տղոց՝ Սիմոնի, Սա-
գոյի, Կաչէի, Արայի եւ Սեդրակի,
որոնք 32 տարիներ առաջ նահա-
տակութեան Յայ դատի ու պահան-
շատիրութեան ուժանակին ցցումին
հետ իրենց հերոսութեան բազինը
կերտելով՝ համայն հայութեան իբրեւ
ժառանգ ու կտակ:

Տարբեր սերունդի ներկայացու-
ցիչներ եկած էին իրենց երախտագի-
տութիւնը յայտնելու իրենց անձնա-
կանը հաւաքականին համար զոհած
օրինակելի տղոց:

**ՀՅԴ ԼԵՍ-Ի քարոզչական յանձնա-
խումբին կազմակերպած Լիզանի հինգ տղոց նահատակութեան 32-ամ-
եակին նուիրուած յիշատակի ծեռնարկին, որ կը կրի «Նեմեսիսին Լիզան,
Լիզանին դեպի Միացեալ Յայաստան» խորագիրը, սկիզբը ներկաները
անոնց շիրիմին վրայ զետեղեցին ծաղիկներ եւ վառեցին մոմեր՝ իրենց յար-
գանքի տուրքը մատուցելու համար նահատակ հինգ հերոսութեուն յիշատա-
կին: Ապա, հոգեհանգստեան պաշտօն կատարութեալ անոնց անմահ
հոգիներուն համար՝ նախագահու-
թեամբ Լիբանանի հայոց թեմի
առաջնորդ Շահէ Եպս. Փանոսեանի
եւ ներկայութեամբ թեմի քահանայից
դասուն:**

Չեռնարկին բացումը կատարութե-
ցաւ Լիզանի գործողութենեն կարգ
մը հատուածներ ներկայացնող տե-
սերիզի ցուցադրութեամբ, որուն ըս-
թացքին հնչեցին նաեւ Լիզանի
հերոսութեուն վերջին խօսքերը, մտա-
ծումներն ու պատգամները:

Կազմակերպիչ յանձնախումբին
անունով բացման խօսքը արտասա-
նեց Սեղրի Պապիկեան, որ դիտել
տուաւ, թէ 32 տարիներ ետք Լիզան-
ի հինգին պատգամը տակաւին
վառ կը մնայ բոլորին մտքերուն եւ
հոգիներուն մէջ՝ հաստատելով, որ







անոնց յիշատակին կազմակերպուած ձեռնարկը առիթ է Վերանորոգուելու անոնց փոխանցած կտակով եւ վերահաստատելու, որ նոր սերունդները եւս պիտի շարունակեն պահանջատիրական ուղին:

Ապա ցուցադրուեցաւ «Երկիր Մետիա»-ի պատրաստութեամբ տեսերիզ մը, որուն մէջ Ներկայացուեցան Լիզպոնի գործողութիւնը ժամը ժամուն, սփիւռքի ու միջազգային անդրադարձները եւ Լիզպոնի հինգ հեռուսներուն պատգամը՝ անոնց իսկ խօսքերով:

Օրուան բանախօս, ՅՅԴ Լիբանանի Կեդրունական կոմիտեի Ներկայացուցիչ Երեսփոխան Յակոբ Բագրատունի լուսարձակի տակ առաւ Լիզպոնի հինգ տղոց գիտակից նահատակութիւնը, երբ իրենց արիւնը շաղախեցին մեր ժողովուրդի յաւերժութեան ու հայրենիքի գոյատեւման շարունակուող պայքարին՝ հաստատելով, որ անոնք իրենց նահատակութեամբ դարձան նոր լոյս ու յոյս, նոր աւիլն պարգեւեցին հայ ժողովուրդի պահանջատիրութեան պայքարին: Ան ըսաւ, որ հինգ Երիտասարդ տղաքը կոնային կառչիլ իրենց անձնականին, ըստրել օտարացումի ուղին, սակայն անոնք որոշեցին քալել դեաի գագաթ, ճգմեցին իրենց եսը, արհամարհեցին նիւթը, խօսքի փոխարէն գործի լունեցան:

Բանախօսը հաստատեց, որ Վերջին հարիւրամեակի Յայ դատի հետապնդման ճամբուն զանազան հանգրուաններուն դրսեւրուած յեղափոխական աւանդներն ու ոգիին





արտայայտութիւնները հիմնուած էին Յայկէն Եկող ու հայութեան ազատ ինքնութեան պահպանման համար արձակուած նետին վրայ, որ կը շարունակուի նպատակալաց կերպով ուղղուիլ մինչեւ ազատ, անկախ ու միացեալ Յայաստանի հաստատում եւ կայացում՝ աւելցնելով, որ այս շղթային օրենք արտայայտութիւնն էր Լիզանի տղոց նահատակութիւնը:

Յակոբ Բագրատունի իր խօսքին մէջ լուսարձակի տակ առաւ այն երեւյթը, որ Յայաստանն ու Վրցախը կը շարունակեն մնալ Թուրքիոյ եւ Ազրպէճանի տեւական սպառնալիքներուն ենթակայ, Յայաստանն դուրս եւս սփիւրքեան տարածքին ու Միջին Արեւելքի հայատրով գաղութեան մէջ թրքական սպառնալիքը կը շարունակէ մնալ առկայ, ինչ որ կը նշանակէ, թէ Թուրքիա կը շարունակէ իր հայացինչ քաղաքականութեան բանիւ եւ գործով կիրարկումը: Ան մտահոգութիւն յայտնեց նաեւ հայութենեն հեռանալու ազգաքանդ երեւյթին մասին, որ մեծ հարուած է հայութեան: Այս բոլորին գուգահեռ բանախօսը նաեւ լուսարձակի տակ առաւ Յայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով տեղի ունեցած տարբեր նախաձեռնութիւնները, որոնք ինքնին մէկական յաղթանակներ եին, սակայն իսկական յաղթանակին հասնելու համար կարիք կայ մարտունակ աւանդներու ամրապնդման:

Օրուան պատգամաբերը հաստատեց, որ հայկական սահմանին հսկող զինուորը, հակաթուոք պայքարի իւրաքանչիւր դրսեւորում ներուժ եւ ապագայի տեսիլք կը ներշնչեն՝ թշնամիին ըսելու, որ հայութիւնը տէրև է իր դատին, իր արժեքներուն, իր իրաւունքներուն:

Իր եզրափակիչ խօսքը երիտասարդութեան ուղղելով՝ Յակոբ Բագրատունի կոչ ուղղեց անոնց զլլալու գործի մարդ, հատուցումի ու ազատագրութեան կրիի իսկական զինուոր:

Զեռնարկի աւարտին յուշանուերներ յանձնուեցան Լիզանի տղոց ընտանեկան պարագաներուն:

Զեռնարկը փակուեցաւ «Վերքերով լի»-ով:

